

ԿԱՐԴԱՑԵՐ ԵԽ ՏԱՐԱԾԵՑԵՐ

ԱՊՐԻԼ 24Ի ԽՈՐՃՈՒՐԴԸ



Հայաստանի բին  
«ՀՀՀՕԿ - ՄԱՍՊՐՈՊ» Տպագրատուն  
Գահիքը  
1931


Կ (47. 925)

Ահ-68

9 (47.925)

Ա-68

24 JAN 2006



ԱՊՐԻԼ 24Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ



Հրատարակութիւն  
«ՍԱՀԱԿ» - ՄԵԽՐԱՊ» Տպագրատան  
Գահիրէ

1931

F13 FEB 2013

5693

2011-08

«Անցորդ, պատմի՛ Սպարտայի՛ թէ մենք ինկանք՝  
ի՞ր օրէնքները յարգելու համար»:

Այսպէս գրուած է Թէրմօբիլէի կերպին մէջ՝ ուր՝  
Լէօնիտոս ինկաւ իր գունդով, պարսիկներու զէմ  
մղելով անհաւասար կոխ :

«Անցո՞րդ, ըստ՝ վերապրղներուն թէ մենք, մէկ միլիոն հայեր, ինկանք՝ իրենց անուան համար . . .»

Այսպէս պիտի գրէ պատմութիւնը մերիններու մասին :

Բայց ի՞նչ հարկ սպասել պատմութեան՝ երբ մենք  
դեռ կը լսենք զայն տասնեւվեց տարիներու մօսաւոր  
անցեալէ մը, մե՛նք, իրենց տասսպանքին ընկերները,  
մենք՝ իրենց ահաւոր հոգեվարքներու ակոնստանտները :

Սասպէս, մահուան և կեանքի աշխարհներուն մի-  
ջեւ նպատուկի և ձգտումներու զլթայաւորում մը կայ-  
երը անոնք կը պուան մեր ետևէն.

«...Եւենք ինկանք՝ հայ անուան համար ։»

Ու այդ տղաղակը ողբերգականն է, երբ մանաւանդ կ'անդրադառնանք թէ մենք ամինքս կը խուսափինք զարտուղի ճամբաներէ ականջնիս սարսափահար գոյցած



63745-67

մենք ամէնքս կը սուզուինք դէպի մոռացութիւն . . .  
Եւր անհատական կեսնքի առօրեայ հնհնուքը եթէ մոռ-  
ցընել կուսայ մեզ շատ բան, անմնք սովկայն կը մնան  
մեր հոգիի ամէն խորհրդաւոր անկիւնը :

Ամէնքիս մէջ ողբերգական անդունդ մը կայ՝ որու-  
վրայ խարկանքներու վարագոյր մ'է առօրծած աղ-  
բելու հարկաբաննքը :

Թուականներ կան սովկայն, ինչպէս Ապրիլ 24ը՝ երբ  
այդ վարագոյրը կը բացուի պահ մը, ու մենք կ'իջնենք  
մեր յիշատակներու խորհրդաւոր, անդնդային տաճարին  
մէջ՝ ուր շարժապակերի պէս անոնք կուգոն ու կ'անց-  
նին . . .

Անսնց տողանցքն ահաւ ո՞ր է.  
Անսնց երդը ցնորեցուցիչ է,  
Անսնց տաւամը անպատճելի . . .

\* \*

«Ա՛ն, կը մրմիչեն անոնք իրենց քսոն կախաղաններէն.  
մենք նախազգացինք ահաւոր աղէտը, մինք ուղեցինք  
խեղդել չարիքը իր սազմին մէջ . . . Աւազ սովկայն,  
ի՞նչ ձակատագիր է աս մեր ցեղինը՝ որ իր ամէնէն  
բազդորոշ վայրկեաններուն վաս մը կը ծնի՝ դաւո-  
ձանելու համար զինք . . .»

«Բաէ՛, ո՞վ անցորդ, ի զո՞ւր եղաւ արդեօք մեր  
քսոն կախուածներուն զոհաբերութիւնը :»

— Ո՞վ հաւատքի, միսմիտ նուիրումի՛ եղբայրներ,  
հանգի՛ստ ձեր հոգիներուն. բայ է անդիսուանալ այն՝ ինչ  
որ ձեր կախաղաններուն հետեւեցու . . . կայ է որ  
ձեր հերոսական մահուսն հալարսութեամբ ննջէք, քսոն

թէ վերջը շղթայազերծուած աղէտքի գիսակցութիւնը  
ունենաք, որ բիւրազատիկ ահումլի նահատակում մը  
պիտի ըլլար ձեր հոգիներուն համար .

Հանգի՛ստ ձեզ, միսմիտ ու հերոսական եղբայր-  
ներ . . .

\* \*

Ո՞վ է ան, որ կը նայի տխուր ու բարի՛ աչքելով՝  
ուր իր հոգւոյն սրբազն խոռվքը կը մթննայ.

«Կը յիշէք զիս, ես ցեղին սիրաը երգեցի.

«Ես երգեցի լո՛յսը և վաղուան երազը . . .

«Ես հոգւոյս ակունքէն գեղեցկութիւն շատրւա-  
նեցի: Ա՛ս ինչո՞ւ զիս խոռվազեցին իմ գարունիս մէջ,  
քնարը գեռ ձեռքիս: Բաէք, ո՞վ պիտի կընայ անոր  
լարերուն վրայ հնչեցնել մեր անպատմենքի տռամը. . .»

— Ա՛ն, վարպէ՛տ, խսդալութիւն ուկորներուգ.  
քնարիդ վրայ հիմտ աարդը սասայն է կապեր . . .

\* \*

Ահա՛ կուգոյ ուրիշի մը աղաղակը փոթորիկի պէս:  
« . . . Ահաւ որ ահաւ որ, ահաւ որ է այս :

« Ես գիւցազնորէն երգեցի.

«Ես հերոսական շունչ մը տարածեցի հոգիէ հոգի և  
որտէ ի սիրո :

«Ո՞վ վրէժի երգուեալ հայորդիներ, երբ ուխտի՛ կու-  
գոք իմ նահատակի ձերմակ ածիւններուն վրայ՝ նախ  
համբուրուեցէ՛ք, համբուրուեցէ՛ք եղբայրէն . . .»

— Ա՛ն, խսովայոյզ քերթող, մենք մեր վրէժը ձա-

իւեցինք պատառ մը հացի փոխարէն, կամ տղայամիտ  
խաղի մը վերածեցինք։ Մենք վրէժը փոխադրեցինք  
եղբայր եղբօր միջեւ . . .

Ա՛ն, մի նայիր այս կողմ, ով մասյլ քերթող, ու  
նոջէ՛ յաւէտ քու պատրանքներուդ մէջ . . .

\* \*

«Ես գրքերով ու օրէնքներով միայն ճոնչցայ  
կեանքը դէպի արդարութիւն տանող բիւբաւոց ճամա-  
րաներու ցանցը սերակեցի։ Հաւաքեցի խղճմտանքի  
ձայները օրէնքի մեքենային տակ ճղմուած զոհերէն։  
Ես հաւատացի խօսքի ոյժին և օրէնքի անայլայլ ար-  
դարութեան։

«Ո՛վ ահաւոր փլչում . . . Այդ բոլորը հապիտի  
խաղեր են եղեր. այդ բոլորը ոճիրին դիմա՛կն են ե-  
ղեր ուրեմն . . .»

«Բայ՛ ո՛վ անցորդ, մեր արիւններէն չի ծաղկեցա՞ւ  
արդիօք արդարութեան կարմիր շուշա՞ն մը գէթ . . .»

— Հանգի՞ստ քեզ, ով օրէնքի ու գրչի խարուած  
մշակ, հանգիստ քեզ։ Արդարութիւնը հիմա տարբեր  
դիմագիծ ունի. ինչ որ անհամաներուն համար ոճիր և  
անբարոյութիւն է՝ իշխանաւորներուն համար՝ փա՛ռք . . .  
Արդարութիւնը հիմա սուլինի ծայրով միայն կը շահուի,  
իւ տուունքը բիրտ ոյժի գործապարներուն կը հետեւի  
առարկորէն . . .

Վա՛յ տկարին, վա՛յ տկարին, ու մե՛զ պէս տկարին . . .

\* \*

«Ի՞նչ ցնորական հակասութիւն, ի՞նչ խելագարու-  
թիւն է այս, գահիձներ։ Ես տարիներավ հակեցայ ձեր  
մարմիններուն վրայ՝ բջիջ առ բջիջ հետեւելու կեանքի  
խորհուրդին։

«Ես մահուան գէմ կոռւեցայ՝ հիւլէ առ հիւլէ քա-  
մելով թո՛յնը ձեր երակներէն։

«Կեսնք մը փրկելու համար թափնցի մտածմանս  
լոյն ու գիտութեանս գարսւոր գոնձերը։

«Ես նշդրակը շարժեցի ձեր շարաւալից վէրքերուն  
մէջ՝ հոն մահն սպաննելու համար . . .

«Դուք դաշոյնով փոխարինեցիք զայն, ով գա-  
հիձներ, կուրծքիս տակ կետնքն սպաննելու համար . . .

«Ի՞նչ խելագարութիւն է այս սպանդը, ի՞նչ գար-  
շմնք . . .»

— Սեւաբա՛զդ բժիշկ, լո՛յս աճիւներուդ.

Ինչպէս մեկնել քեզ գաղանութիւնը մարդուն .

Ախեղանի թէ կրնայիր բուժել զայն՝ մարմինէն  
առաջ իր թունաւոր հոգին եւ տաելութեան մաղձով  
լի սիրտը . . . Ահ, Սեւաբազդ բժիշկ, լո՛յս աճիւն-  
ներուդ։

\* \*

Կը յառաջանայ ահա՛, լուսեղէն փաղանդը . . .

Կը լոէ՞ք իրենց երգը։ Մաիկ ըրէք ձեր հոգւոյն՝  
որու համար ժամանակ և տարածութիւն գոյութիւն  
չունին։

Կը լսէ՞ք խոռվայոյզ իրենց ձա՛յնը:  
«Ճառագայթի պէս կտորեցին գրիչը մեր մասնե-  
ուն մէջ ու տարին...»

«Կէս մնաց մեր մասծումը թուղթին վրայ սըր-  
լապլծուած մասունքի պէս՝ ու տարին...»

«Մեսրոպեան սուրբ տառերով քանդակեցինք յոյժն  
ու երազը մեր ցեղին:

«Կէս մնաց մեր շրթներուն վրայ հիսոսքանչ երգը  
մեր մայրենի բարբառին՝ ու տարին...»

«Տաճարի պէս կիսաւորտ թողինք շէնքը մեր վե-  
րածնունդին՝ ու տարին, ու տարին...»

— Ո՛վ մտածման լուսապասկ մշակներ, օրհնութիւն  
ձւ զւ:

Զեր բացած ակօններուն մէջ մենք տուելութեան  
առառակներ ցանեցինք:

Զեր կէս թողած էջին վրայ մենք հայնոյանք շա-  
րեցինք:

Զեր վերածնունդի ներշնչումը մենք պառակտու-  
մով քանդեցինք...

Ա՛ն, հանգիւսու ձեզ ո՛վ մատեաններու սո՛ւրբ մը-  
շակներ:

\* \*

«Իսկ մենք, ինչպէս պատմենք մեր տուամը Մենք  
ուխոււածներ էինք մեր մարտիրոսուած դասին նուի-  
րումլու։ Բայց մեր կետնքը յարասեւ պայքար մ'եղաւ  
կուսուկցական անմիտ, անխմասա հակառակութեանց։  
Մենք բարի էինք սրտով ու անկեղծ՝ մեր նուիրումին  
մէջ, բայց կիրթի մեզ կուրցուց ու մենք մոռցանք  
մեր իտէալը։ Ու ինչ ահաւոր խղճահալութիւն,

ո՛վ եղբայրներ, մեր պառակտումի մոլուցքին մէջ ան-  
տեսեցինք մեր դահիճը՝ որ մեր գլուխներուն վերեւ իր  
դանակը կը սրէ...

«Հիմա անկարելի յիմարութիւն մը կը թուի մեր  
քէնն ու տաելութիւնը.

«Հիմա մահուան մէջ եղբայրացած ենք ! — Ա՛ն, ո՛վ  
անցորդ, ինչպէս պատմել մեր անհասկնալի տուամը...»

— Փոթորկայոյզ եղբայրներ, մենք դառնօրէն քա-  
ւեցինք ձեր մեղքը՝ անհուն զոհերով։

Մահը լուաց ձեզ իր ցուրտ լոյսին մէջ, ու դուք  
զգեցաք նահատակի ձիւնափայլ, սո՛ւրբ պատմուածնը։

Բայց ձեզմէ փոխանցուած ախոր կը կրծէ գեռ մեր  
սիրու։ Ատելութիւնը շրջան կ'ընէ մեր երակներուն  
մէջ թոյնի պէտ

Մենք բակուն ու անօթի, մենք թափառական ու  
անհայրենիք՝ մենք կրկին անհնատուր ենք, աւաղ, ձեր  
ժառանգ թուած խելոգարութեանց...»

Խաղաղութիւն ձեզ, ով միամիտ ու վրիպա՛ծ եղ-  
բայրներ:

\* \*

Ու կանցնին շարան, շարան անվերջ կարաւաննե-  
րը։ Ամէնքն իրենց իրենց ունին, ամէնքն իրենց մոր-  
մո՛քը։

«Ես հուժկու դարբին մ'էի.

«Սալիս վրայէ կոյծ կը ժայթքէր աստղերու պէտ

«Ես արօր ու մանգաղ կը շինէի ձեզի համար, ո՛վ  
բարբարուներ։

«Ես իմ քրտինքով ձեր պողպասները կը ջրդեղէի։

«Ես հուժկու, քրտնաթոր դարբին մ'էի, ո՛խ ին-  
չո՞ւ գանկս փշրեցիք իմ իսկ կոանած երկաթով...»

\* \*

«Հողին հետ շաղուած մշտկ մ'էիր սերմ կը ցանէն  
ծիր կաթինին պէս, կը հնձէի ալեծուփ ծովուն պէս:  
Բարի՛ էի բնութեան նման ու հեղ՝ լծկան եղներուա  
պէս: Հողէս յորդած բարիքով ձեր շտեմարանները կը  
լեցնէի, ինձ թողելով միայն պատառ մը չոր հաց, ու  
պատառ մը խաղաղութիւնն Աստուծոյ:

«Հէյ, ըսէք, ինչո՞ւ զիս մորթեցին հասած ցորեն-  
ներո՞ւ արտիս մէջ...»

\* \*

Ու կ'անցնին նոյն երգերով մեր հայրենի խաչնա-  
րածներն ու ջաղացպանները, լուսնկան դեռ իրենց պար-  
զուկ աչքերուն մէջ. կ'անցնին քարակովներն ու պը-  
ղնձագործները փոշեթաթաւ ու քրանաթոր, երգելով  
իրենց մուրճերու գուարթ կշույթը՝ կ'անցնին գորդա-  
գործ աղջիկներն ու կարկան բանող լուսագէմ հարս-  
ները՝ զորիուրած եղնիկներու նման :

Ահա նաև մեր ամէն կարգի արհեստաւորները՝ շի-  
նարար բաղուկնին դէպի երկինք բարձրացուցած, ա-  
ւազօրէն Ահա՝ շարքերը կարմիր կրծկալով մեր ման-  
կապարակէզի մանուկներուն, որնք անդիստակ եղեննէն,  
դեռ կ'երգեն. «Ծափիկ, ծափիկ ծիրանի...»: Ահա ըս-  
քանչելի լեգէսները մեր պատանի դպրոցականներուն,  
որնք չեն կրցած ըմբռնել տակուին թէ ինչպէս կա-  
րելի է խեղդել իրենց գարունները՝ կեանքով ու երա-  
զով ա'յնքան արբշիւ . . . : Ահա մեր սրտով հարուստ  
բայց աղքատիկ ուսուցիչները, որնք օրն ի բուն լու-

սեղէն հեւքի մը մէջ կը հալէին մոմի նման. ու մեր  
խնկաբոյր քահանաները՝ կուսաւորչի կանթեղին վրայ  
հսկող վեստեան քուրմերու պէս...:

Բայց ամենէն սրտակեղէքն ահա մահախուճապ բող-  
մութեան մէջէ յառաջացող թափո'րը մեր մայրերուն,  
սիրով ու բարութեամբ մկրտուած մեր լուսեղէն,  
մեր բարի՛, մեր քաղցրագէմ մայրերուն. ահա՛ մեր  
մեղուածան հայրերը նահապետական ազնուութեամբ ու  
պատկառանքով . . . ու ամէ՛նքը ամէ՛նքը կ'անցնին, բիւր  
կեանքե՛ր, զարհուրագին ու անձկանօք հարցնելու մեղի  
այս անիմաստ եղեռնին իմաստը ... կամ վրէժինդիր  
արդարութեան մը ժամը...: Ու անօնք ամէնքը միաբե-  
րան կ'երգեն.

«Անցո՛րդ, սրտամէ՛ վերապրզներուն՝ թէ մենք մէկ  
միլիոն հայեր, ինկանք իրենց անուան համար:

Ու մենք, հիմա նստած մեր ունայն կեանքի սե-  
մին, կը նայինք անոնց ակնապիչ, կը նայինք մեր օ-  
րերուն, ու ամէն բան մեզ արտառոց կը թուի, անի-  
մաստ...:

Եթէ մեր գոհինը անողոք եղուա մեր հանդէպ ու  
մարդկութիւնը անորակելի կերպով վաստ.

Մենք զոներս ալ եղանք անորժամ մեր ահաւոր ու  
հոյակապ տուան արժեցնելու:

Մենք վրիպոծներ ենք, ուսուզ, մենք արեւին տակ  
աննպատակ ու անիմաստ գոյութիւն մը կը քաշքշենք  
այլեւ, որովհետեւ:

Մենք մինչեւ հիմա երբեք չի մօտեցանք լրջօրէն  
ԱՊՐԻԼ 24 ի ԽՈՐՀՈՒԹՅԻՆ :

Այդ խորհուրդի մօսնանութե տուած, ստկայն, նախ գիտենք մեր ազգային կեսնքի համայնապատկերը:

Ա. Տարագիր հայութիւնը չ'անի հաւաքական իւտէալ մը՝ յստակ ու գործնական, որ զինք վեր բռնէ վհասութենէ և ապազգայնացումէ: Գաղութները որոշաւէս չեն գիտեր թէ ինչու պէտք է պահեն, ի գին ամէն զանուրութեան, իրենց ազգային գոյութիւնը: Այդ անառագութենէն տեսակ մը ճերմակ ջարդ է որ կը ծաւալի այժմ, անաղմուկ ու անյայտ:

Բ. Իսկ անոնք որ կ'զբաղին ազգային կետնքով, ընդհանրապէս կ'անտեսեն ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱՅ ՄԵՐ ԲԱՅՑՈՒԹԻՒՆԸ: Մենք մեր ընկերույթն կազմուկերպութիւնները, բարքերը ձեւած ենք հայրենիք և պետութիւն ունեցող ժողովուրդներու ունեցած ինքայէ: Մեր կուսակցութիւնները մոնաւանդ, հինչն ի վեր, եղած են խաթարուած ընդօրինակութիւն մը եւրոպացի կոմ Ամերիկայի բառթիներուն Կապկած ենք անոնց պայքարի ձեւերը, մեքենայութիւնները, ծայրայելութիւնները: Եթէ անոնց համար ասոնք բնական ու նելի իրենց սեփական երկրն մէջ, մազի համար պարզապէս ծիծալելի, մանկունակ վիճակներ են:

Գոյութներու մէջ երեք կուսակցութիւն ունինք. Հնչակեան, Դաշնակցական ու Ռամկապտր:

Այս երեքն ալ կը յուսակնին իրենք զեկավարել ազգին ճակատագիրը մինչդեռ ոչ մէկ ազգի մէջ այս անիշխանութիւնը կը տիրէ: Այն կուսակցութիւնը որ խորհրդարանի մէջ մեծամասնութիւն կը շահի՝ ձեռք կ'առնէ երկրին դեկը, ու միւսները կ'ենթարկուին առորդ իսկ մեր մէջ ոչ մէկ ատեն գրեթէ անոնք գոր-

ծած են խորհրդակցաբար: Օրինակ, անոնցմէ մին ձեռնարկ մը կ'որոշէ և կը գործադրէ զայն հայ ժողովուրդի անունով: Ու մենք անկուսակցուկաններս որ հայ ժողովուրդի մեծամասնութիւնը կը կազմենք, անդիտաւկից այդ բոլորէն, առաւտ մը կ'արթնանք որ յանցաւոր ենք սա կամ նա իմնդիրով, հետեւաբար՝ տանուաղին՝ հալուծանք...!

Գ. Չունինք ազգային քաղաքականութիւն: Չենք ճշտած թէ ինչ է մեր գտառ, որոշ, վճռական, ինչ են մեր պահանջները արդարութենէն. Ինչ միջոցներ ծըրագրած ենք ատոր հետապնդման համար:

Դ. Մեր նիւթական, մատարական և բարոյական ոյժերը հետզնեաէ կը փճանան: Առաջինը՝ մեր ապրած երկիրներու շեշտուող ազգայնամոլ շարժումին և պետականօրէն պաշտամուած մրցակցութեան բերումով: Երկրորդը՝ մեր զարգացած գասակարգը ուժացած մեր հուսաքական կետնքի ախուր լիճառէին՝ օտար մշակոյթով միայն զբաղել սիրելուն համար: Երրորդը՝ ազգային, գեղարուեստական և կրօնական թարմ, կենսուակ շունչի մը պակապէն:

Ե. Մեր ազգային, սահմանադրութիւնը պատշաճեցման կը կարօտի մեր նոր կացութեան և միջավայրերու պահանջներուն: Մեր վարչական մեքենան ժանդուած է ու ատկէ՝ բոլոր գաղութներու ներքին անվերջ հակամարատութիւնը Աղեքսանդրիան սմենացայտուն օրինակն է այդ մասին:

Զ. Մերնոր սերունդի մեծ մասը կ'օսարանայ հոգիսվլեցով և բարքերով (մանաւանդ Ամերիկայի ու Ֆրանսայի մէջ): Ճերմակ ջարդն է այդ:

Է. Աշխարհաքաղաքացիական (cosmopolite) բարքերը հետզհետէ կը փոխարինն մեր ընտաննեկան և ընկերային վաղեմի մաքուր և ազնուական աւանդութիւններք :

Ը. Մեր գրականութիւնը չի համոպասասիաներ մեր հոգեկան պէտքերուն Մենք թատրոն չ'ունինք գըրբէք : Մեր լուսագրութիւնը պատակտումի գործիք է ընդհանըալէս :

Թ. Հայտատանեայց Եկեղեցին կը դատարկուի հետպօհետէ : Նորսասա սերուանդը անտառըեր է կրօնքի հանդէպ՝ իր մտայնութիւնը գոհացնող կղերականներու սովէն և Եկեղց բարեկարգումի սրակաէն : Հիւմնդագին ջերմեռանդութեամբ կամ աղանդաւորական ձըգտուններով խմբաւորումները զայն զօրացնելէ աւելի տկարացնելու կը ծուսցեն :

Փ. Ու վերջապէս վաղուան հոնդէպ սմէնքիս անըստոյդ, անպատրասատ դիրքը : Նոր պահանջքներու կամ նոր կարելի ութիւններու առջեւ կրկին մեր պատակտած, հակասական վիճակը :

Այս բոլորը տիստանիշերն են գաղութանայութեան յամբ բայց անխուսափելի քոյքայցնան, մահուան :

Այդպէս ուզեցին մեր դահիները, ու մենք ալ, թէեւ սարտափելի է խստալամիլը, անսնց գործը կը լըրացնենք մե՛ր կողմէ...:

Այս ահուելի է սոկայն, այս ըմբաստացուցիչ է, հա՛յ մարդ : Այդ անդիստակից դաւաճանութիւնը պէտք չէ գործենք մենք :

Մենք ՊիՏիք է ԱՊՐԻՆՔ, ու այդ է որ պիտի կագմէ մեր ԳԵՐԱԴՈՅՑՆ ՎՐԵԺԲ :

Ահա՛ Առլիլ 24ի Խորհուրդը :

\* \*

Ի՞նչպէս հակազդել սակայն այս բազմատեսակ վըրուցումներուն Ահա՛ մեր պատասխանը :

— Սաեղծելով ԱԶԴԱՅԻՆ ԿԱՄՔ մը :

Իսկ այդ կամքը կ'ասեղծուի՝ համագուղութային կեդրուական մարմինի մը կազմութեամբ՝ որու կը մասնակցին մեր բոլոր կուսակցութիւնները :

Այս գաղափարը նոր չէ սակայն բուն իսկ կուսակցութիւններու բաղձոնքն է իրենց անել դրութենէն ազատելու համար : Առաջին անգամ Դաշնակցութիւնն էր ասոր ջատագովը՝ «Անհայրենիք պետութիւն» ձեւին տակի : Միւս կուսակցութիւնները հակառակեցան ասորը՝ կուսակցական մենատիրութեան թակարդ մը տեսնելով հոն Յետոյ Ռումկալարները փափաքեցան՝ օտար պետի մը գլխաւորութեամբ միջդաղութային վարիչ մարմինի մը կազմութեան : Այս անգամ ալ զարչնակցական թերթերը զայն ծաղը ու ծանակ ըրին :

Չենք կընար ենթագրել որ մեր կուսակցական վարիչները չարամիտ, ազգավճառ մարդիկ եղած ըլլան : Ընդհակառակը՝ անոնք ընդհանրապէս անկեղծ հայրենասէրներ են ԱՆՀԱՍԱԲԱՐ : Բայց մեր հոանքներու միջեւ ստեցծուած է այսպիսի դրութիւն մը, որու մէջ իշնող անհատը գիտակցաբար կամ ոչ այլեւ կը կորսընցընէ իր անհատականութիւնը : Կը խեղաթիւրուին իր զգայարանքները կուսակցական անվերջ ու բազմազան առելութիւններու ցանցին մէջ, կը կորսնցնէ իր անհաւաքանակութիւնը, մէկ խօսքով մարդը յորձանքին խաղալիք կը դատասայ : Իսկ այդ յորձանքը

միայն ներկոյէն չի դար. իր գլխաւոր աղբիւրը անցեալէն կ'սկսի գէտքերու և պատասխանառութիւններու բաղմակնձիւ, անլուծելի վէճերով:

Բայց ի՞նչ են արդեօք ներկայ պայքարներու շարժառիթները: Արդեօք ուրիշ երկիրներու պէս քաղաքական և անտեսական բարդ աշխարհայեացքնե՞ր, բանակի, նաւատորմի պիւտձէ՞ն, բանաօրսական, ճարտարարուստական հարցնե՞ր, մաքսային կամ առաջանագծային խնդիրնե՞ր . . .

Ոչ, ո՞չ եղածը ոմենահամեստ մասակարարութիւնն է եկեղեցիի և գպոցի: Ու ասոր համար այսքան աղմուկ, այսքան պատակում՝ պարզապէս ամօթալի է մեզ:

Բայց կատակերգութիւնը հոն է որ բոլոր կուսակցական օրկաններն ալ միշտ կը ճառեն համերաշխութենէ, համագործակցութնեէ: Սակայն պայքարը դաշտափառական մորդէն փոխադրուած ըլլալով անհատականութիւններու շուրջ՝ այդ մասին ամէն բարեցակամութիւն լոկ խօսք մնարու դատապարառուած է: Լրագրութիւնը և կուսակցականութիւնը արհեստի վերածուած են, իրենց շահերու և մրցումներու անխոստովանելի ցանցով: Առ այժմ ոչ մէկ կողմ տրամադեիր կը թուի իր հասկանութիւնը զոհելու՝ յանուն ազգային բարձրագոյն շահերու:

Ո՞վ է ուրեմն որ նախաձեռնարկ պիտի ըլլայ կազմութեանը համագաղութային կեդրոսական մարմինի մը՝ որու մէջ կիրքի տեղ գատողութիւնը գործէ, փոխադարձ յարգանքն ու սէրը տիրապետեն և ուր կուսակցական տեսակէտները քննուելով աննախապաշար, դիսական ոգեալ, ձայներու մեծամասնութեամբ ձուլ-

ուէին միակ և վճռական որոշման մը մէջ՝ որ օրէնքի ոյժ ունենար, ԱԶԳԻՆ ԿԱՄՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՐ, որուն հպատակէին բոլոր կուսակցութիւնները և գործադրէին զայն իրենց մարզին մէջ՝ եթէ նոյնիսկ այդ որոշաւմը նախապէս հակառակ եղած ըլլայ իրենց տեսակէտին: Այս ձեւով միայն պիտի կրնայինք դարգացընել մեր մէջ քաղաքացիական առաքելութիւնները: Ներկայիս երբ ամէն ազգ իր գոյութիւնը պահելու համար կը ձգտի խսունալ, կեդրոնացնել իր կամքը վարչական աւելի սեղմ մարմիններու նոյնիսկ գիլկուողորներու ստեղծուածով, մենք եթէ կը յաւակնիք պահել մեր ազգային գոյութիւնը, գուցէ ամէնէն աւելի պէտք ունինք պարզ ու վճռուկան ԿԱՄՔԻ մը, բղխուծ մեր ոյժերու ներգաշնակ համագորութիւննեն:

Բայց խնդիրը այն է թէ ինչպէս համարի այդ փրկարար արգինքին: Ինչպէս ըստեցաւ՝ մեր կուսակցութիւններէն անկարելի է այդ նախաձեռնութիւնը սպասել: Սանոք նոյնիսկ դատապարանելի չեն ասոր համար, որովհետեւ այդ մասին հակառակ իրենց անկեղծ բարեցակամութեան (ու պէտք է ընդունիլ թէ անոնք ազգին ամէնէն կենսունակ, աղգոսէր և գործոն տարրը կը կազմէն) անկարող են իրերու ներկոյ գրութեան մէջ: Նոյնիսկ եթէ իրենցմէ միոյն կողմէ ձեռնարկուի դատապարառուած է ձախողանքի, քոնի որ ՆԵՐԿԱՅ ՇՏԱՅՑՆՈՒԹԵԱՄՔ անոնք երբ հաւաքուին սեղանի մը շուրջ, ցաւոլի գէպէեր ու աւելի խոր պատակսումներ անխուսափելի պիտի ըլլան . . . :

Ուրեմն՝ նոր տարր մը պէտք է այդ ներգաշնակութիւնը ստեղծելու համար:

Այդ տարրը ԴՄԴԻ ԵՍ, հայ ընթերցող, ով որ ալ ըլլաստ

ինչ դիրքի, կուսակցութեան ու գումանամբի ալ պատկանիս, դուն ես այդ փրկուրար տարրը ու քու վրադ կ'իշնայ փառաւոր պարասկանութիւնը տառը նախաձեանութեանն Բայց նուի քան այդ՝ պէտք է գիտնալ թէ ամէն մեծ ձեռնակ կամ նուիրում իր ուխան ունի:

Հոմագաղութային մարմինին կրնան մասնակցի միայն անոնք՝ որ այդ ուխուը կը կուսարեն :

#### Ահաւասիկ

“Ապրիլ 24ի խորհուրդին ծառայելու համար կ'ուխտեմ՝ Երակակացնել համազաղութային միուրեան կազմութիւնը եւ զօրավիկ ըլլալ միշտ անոր:

Կովսեմ՝ ջնջուած նկատել մեր հին ու նոր բոլոր ներքին պայքարները, այլեւս չի վիճաբանիլ ոչ խօսեով, ոչ գրչով անցեալի մեր աղեսներու ներքին պատասխանատութեանց մասին, զայն նկատելով պատմաբանին վերաբերեալ մասնագիտական հարց մը:

Կ'ուխտեմ՝ վնասպէս հակառակիլ բոլոր անոնց որ ազգին մէջ որեւէ ձեռով ատելուրին պառակտում կը սերմանեն, կամ իննազլուխ գործելու կը ձգտին՝ ինչ որ ալ ըլլայ իրենց շարժառիր:

Կ'ուխտեմ հնազանդիլ Ա.Զ.Գ.Ա.ՅԻՆ ԿԱ.Մ.Ք.ԻՆ ու ծառայել անոր իմ բոլոր կարելիուրիններով և, ուր որ ալ գտնուիմ կամ ո՛ր պետութեան ալ հպատակ արձանագրուած ըլլալ:

Կ'ուխտեմ Ա.Զ.Գ.Ա.ՅԻՆ ԿԱ.Մ.Ք.ԻՆ գերադասել կուսակցութենէս» (Երէ անհատը կուսակցական է):

Այս ուխտը հոկասութեան մէջ չի գներ քեզ որեւէ կերպով ո՛չ անհոստական ո՛չ կուսացական ո՛չ սկստական

և ոչ կրօնական համոզումներուե ու դիրքիդ հանդէպ ։ Ընդհակառակիը՝ ան կուգայ քեզ ամբողջացնել իբրեւ հայ մարդ և իբրեւ քաղաքացի ։

Ինչպէս կը տեսնուի՝ համագաղութայինը որեւէ նոր կուսակցութիւն մը չէ այլ ուխտ մը, որ պիտի կազմակերպուի և գործէ մօտաւորապէս հետեւեալ կերպով ։

ԿԱ.ԶՄ.Բ.՝ Միուրեան պիտի կրնան մասնակցի 20 տարեկանէն վեր բոլոր պատուաւոր հայերը՝ առանց սեւի, դաւանոնքի ու կուսակցական խորութեան պարզապէս սսորագրելով հիմնական ուխտը :

Անդամները կը բաժնուին երեք դասակարգի.

Ա. Պարզ անդամ,


Բ. Գործօն անդամ,

Գ. Ղեկավար անդամ :

Վարչական քուէարկութիւնները կ'ըլլան այս դասակարգումի համաձայն (\*):

Սուաջինները քուէարկելով կ'ընտրեն առաջին աստիճանի ընտրելիներ, որոնք ստուգան բարձրագոյն նախակրթաբան մ'աւարտած ըլլալու են, և հանջցուած իրենց անկեղծութեամբ ու իմաստութեամբ: Ընտրուածները գործօն սնդումներ են՝ որոնք կը գործադրեն կեդրոնէն եկած հրահանդիները, կը վարեն զանազան ձեռնարկներ և պատասխանատու են շրջանային վարիչ մարմինին՝ որ իւրաքանչիւր քաղաքին մէջ կը գործէ :

(\*) Այսպէսով կը խորհուի չեղուացնել ամբոխավարական հոսանքներ՝ անելի զարգացած դասակարգի մը մտածման ու պայտին դատողութեան լոյսէն անցնելով:



Գործօն անդամներն են ուրեմն որ կընտրեն շրջանային մարմնի վարիչը կամ վարիչ մարմնը :

Իւրաքանչիւր երկրի մէջ գտնուող շրջանային մարմնները պարբերաբար ունենալով իրենց համագումարը՝ կ'ընտրեն նոյն երկրի գաղութին զեկավար կեդրոնական մարմնը, եթէ կարելի է նախագահութեամբ գուղութի հոգեւոր հովիւշին՝ պայմանու որ ան ալ անդամագումած՝ ըլլոյ սոյն ուժատին։ Այդ ընտրուած մարմնի անդամները կը կոչուին զեկավար անդամներ։ Շրջանային կեդրոնական մարմնը գործակցութեան կապ կը հանդիսանայ նոյն գաղութին մէջ գործող կուսակցութիւններու միջեւ, իրաւարարութեամբ կը հորթէ ծագած մանր մոռնր միջադէպերը, կը գործադրէ կեդրոնէն բղխող Աղքային Կամքը և կը հսկէ կուսակցութիւններու կողմէ եւս կտարուելիք գործադրութեան վրայ։

Սոյն մարմնն է որ գուղութի պէտքերու և տեսակէտներու տեղեկագիրները կը պատրաստէ և կը յդէ Համագումաթայինի նախագահին, որ ընտրուած կ'ըլլոյ բոլոր գուղութներու շրջանային կեդր. մարմններու Պատուիրոկներու համագումարէն՝ քանի մը ասարուան շրջանի մը համար։

Իւրաքանչիւր կուսակցութիւն մէջ մէկ (<sup>(\*)</sup>) ներկայացուցիչով կը մոսմակցի Համագումաթայինի Վերին Մարմնին, զոր կը վարէ Համագումաթայինի նախագումարէն։

(\*) Կեդրոնական Վերին Մարմնին մէջ Կուսակցութիւններու ներկայացուցիչներու թիւը փոխանակ իրենց

Սոյն վերին մարմնի մասնակցող կուսակցական ներկայացուցիչներն ալ սկզբունքով համաձայն ըլլուու են Համագումաթայինի Ուխտին։

Վերին մարմնը նկատի կ'աւանէ շրջանային զեկավարներէ զրկուած խնդիրները։ Կը լսէ այդ խնդիրներու շուրջ կուսակցական պետերու աւասակէտները ի հարկին զանոնք մասնագէտ յանձնամոլովներու քընութեան կ'ենթարկէ ու անոնց կըսակացութիւնը անգամ մը եւս ժողովի խորհրդակցութեան ենթարկելով քուէի կը գնէ։ Թեր ու գէմ քուէներու հաւասարութեան պարագային Համագումաթայինի նախագահի քուէին կողմը կը շահի, ու արուած որոշումը կ'ասանայ ՕՐէՆՅԻ ՈՅԹ, պալատագիր կերպով կը գործադրուի իրեւ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՄՔ։

հետեւորդներու թիւին համեմատական ընելու՝ յարմանկարուած է իւրաքանչիւրն մէյ մէկ ներկայացուցիչ միայն։ Եւ այս անոր համար որ, նախ անկարելի է իւրաքանչիւր կուսակցութեան հետեւորդներու թիւը նրանք, երկրորդ՝ հոնի բանակը չէ որ արժէ ունի՛ այլ տեսակէր։ Մեր կուսակցութիւնները այնունետեւ ոչ քէ հետամուս պիտի ըլլան ամեն միջոցով իրենց հետեւորդներու թիւը շատցնելու՝ (ինչպէս պէտութիւն ունեցող ժողովուրդներու մէջ կ'ընեն) այլ այլիք ըլլան մէր ժողուրդի ամեն տեսակ կարիքները ՀՍՏ ԻՐԵՆԾ ՏԵՍԱԿԵՏԻՆ ուսումնափրողներ, ու միեւնո՞ն ատէն գործադիր մարմնն պիտի ըլլան Աղքային Կամքին՝ երէ նոյն իսկ այդ նախապէս իրենցմէ միոնի տեսակէտին հակոննեալ եղած ըլլայ։ Կուսակցութիւնները ուրեմն առաջին օրինակը պիտի տան բաղադրիական այդ առաքինութեան, այսինքն նախանձախնդիր պիտի ըլլան ազգային միացեալ նակատին, ազգային տիսիբլինին պահպանման։

Ահաւոսիկ ուրեմն պարզ մէկ ուրուսգիծը համա-  
գաղութային մարմինի կազմին :

Թանի մը խօսք ու անոր ունենալիք հաւանական  
դործունչութեանց մասին՝ գործակցութեամբ աղջային  
բոլոր կազմակերպութիւններուն :

Ա. — Նախ իւրաքանչիւր գաղութ իր մէջ կը  
մշակէ իր պէտքերուն պստշաճեցուած Աղջ. սահմանա-  
գրութիւն մը—հետեւողութեամբ անշուշտ հինին հիմնա-  
կան սկզբունքներուն : Այդ խնդրոյն ասթիւ կուսակ-  
ցութիւններուն և շրջանային մարմնի ժիջեւ ծագած  
ասրակարծութիւնները կը լուծուին վերին Մարմնի  
իրաւաբարութեամբ, պատրաստուած և Վերին Մարմինէն  
վաւերացուած այդ սահմանադրութիւնը կ'ենթարկուի  
հիւրընկալող երկրի օրինական ճանաշման :

Բ. — Եսորհրդային Հայուստանի և գաղութներու  
միջեւ կը ջանայ հաստատել նիւթական, մտաւորական  
և բարոյական սերտ հաղորդակցութիւնն, քաղաքական  
գծին մօտենալէ բացարձակագէս զգուշանալով :

Գ. — Կը մշակէ մեր Աղջ. դատին հետապնդման հա-  
մար աւելի լայն ու գործնական ծրագիր մը՝ մէկնակէտ  
ունենալով նախ համագաղութային ոյժերու նիւթաշ-  
նակումը, նիւթական ու բարոյական վերականգնումը:  
Առանց քաղաքական արկածականդրութիւններու մէջ  
նետուիլ փորձնելու կամ գործիք ըլլալու օտար դիւա-  
նագիտութեանց՝ կը հետապնդէ մեր Աղջ. դատը՝ իր-  
բեւ զուտ միջաղջային արդարութեան հարց մը. հո-  
տուցման հարց մը :

Դ. — Դաղութահայութեան նիւթական վիճակի

բարելաւման համար կ'որոնէ անտեսական նորանոր կա-  
րելիութիւններ: Անդործութեան դէմ կը պայքարի  
գործ գտնող (bureau placement) մարմիններու միջո-  
ցաւ:

Ե. — Մդում տայ մեր մտաւորական ոյժե-  
րուն, մրցանակներ հաստատէ գիտական, գրական թա-  
տերական և գեղարուեաստական ստեղծագործութեանց  
համար: Կը հաստատէ համադաշային հրատարակչական մը:

Զ. — Եկեղեցական բարեկարգութիւնը աստիճա-  
նական ծրագրի մը համաձայն հետզնետէ կ'իրագործէ:

Է. — Մեր լուսագոյն արժէքները կը ճանչցնէ մեզ  
հիւրընկալող ժողովուրդներուն, անոնց հետ հաստատելով  
բարեկամական անկեղծ յարաբերութիւններ: Ոչ մէկ  
ժողովուրդի հանդէպ թշնամութիւն, նոյնիսկ թուրք  
ժողովուրդին, քանի որ մեր դատը քաղաքական աղ-  
ցակներուն դէմ է և ոչ թէ անհատներու:

Ըւ այսպէս շարօնակարար, կը հետամտի իրակա-  
նացմանը աղջային վերականգման լայն ծրագրի մը,  
աստիճանական նուածումներով, միահամուռ, միակամ  
և լոիկ գործունէութեամբ:

Ոչ մէկ պօռոտափասութիւն, ոչ մէկ յեղափոխական  
ցնցում: Մենք աղջովին այնքան փափուկ դրութեան  
մը մէջ կը գանուինք հիւանդի մը պէս, որ բարձրա-  
ձայն խօսին անգամ մեզ տագնապներու կրնայ են-  
թարկել:

Մենք կեանքին վերադառնալու համար միայն մէկ  
քանի պէտք ունինք.

— Ապրելու ՄիԱՅԵԱԼ ԿԱՐՔԻ մը :

Ահա այդ է որ պիտի տայ մեզ համագութային

Տիութիւնը :

Հայ ընթերցող, այս տողերը կը դրուին ոչ թէ տպատիրական նեղմիս, ասովակ գլացումէ մը առաջնորդուած, այլ որովհետեւ մեր կեանքի պահանջքն է, մեր ապրելու սրացմանը, մեր արտիող իրականութիւնն է որ անհրաժեշտ կը գալձնէ համագաղութային միւռութիւնը:

Եթէ անցեալի և անոր մէջքն նայող մէկ միլիոն համաստակիները նշանակութիւն մ'ունին քեզ համար՝

Եթէ գեռ մտքուր, աննախարարաշար ու տառական կորով մը կը մնայ մէջգ՝ գիտակցօրէն և արիաբար տանելու դէպի բարձր, հերոսական խոչալ մը այն անողոք ճակատագիրը զոր կեանքը մեզ կտակեց,

Պէտք է մունանք, ջնջենք մեր ներքին կնճիւները ձեռք ձեռքի տուած կատարենք մեր Ռւխալ և իրականացնանք Համագաղութայինը:

Մի՛ սպասեր որ համբաւաւոր ոնձ մը, նշանաւոր գրագէտ մը, ընկերաբան մը կտօֆ վերջապէտ հարուստ մը նոսիստեռնարկ ըլլոյց ասոր:

Սնոնք իրենց ափովանքն ունին իրենց համբաւին փառքին կամ հարսաւութեան մէջ :

Գիտցի՛ր որ մնձ շարժումներէն շատեր խոնարհներու կողմէ կատարուած են :

Եկած է ժամանակը մեր մէջ առ ստեղծելու շարժումներուն ամինէն բարերարը՝ համերաշխութեան և ՄիՈՒԱՄ գործունէութեան միակ աղքակը՝ Համագաղութային Միութիւնը :

Ով որ առ ըլլաս, ինչ գիրքի կամ կուսակցութեան առ պատկանիս, քեզ պարասականութիւն համարէ միանալ

մեզի՛ առանց մեր համեստ անձը նկատի ունենալու այլ պարզուած ճշմարտութիւնները կամ սկզբունքները, ու անսոնցմէ առ վեր՝ գերագոյն նպաստակը՝

ԱԶԴԱՅԻՆ ԿԱՄ ԲՆ իրականացումը :

Այս կենական խոչալին հանդէս անտուրբերութիւն կոմ հեղնանք ներքինացած բարքերու յասուկ ըլլոյվ, եղի՛ր անկեղծօրէն կամ կողմնակից կամ հակառակորդ՝ (անշուշտ սկզբունքի մը հիման վրայ) :

Մինք կը հաւասառնք որ Հայ ժողովուրդը լիցուն է հոգեկան բարձր երեկորականութեամբ: Դժբախտաբար մինչեւ հիմա կայծ ու շանթ կը ժայթքէին անոր բեւեռները երբ իրար հանդիպէին: Համագաղութայինը սակայն պիտի կամոնաւորէ անոր հոսանքը, համերաշխութեան և համագործակցութեան լուսասուռ լամբարներ գետեղելով ամէն կողմ :

Հիմնարկութեան ձեռնարկելով այդ միութեան մեր բոլորի միակ փառասիրութիւնը պիտի ըլլոյ հըրձուանքը մանուկի մը որ կը մօտենայ երեկորական կոճակին, ու մատի մէկ հպումով կը տեսնէ շողալը լոյսերուն հորիզոնէ հորիզոնն . . .

ԱՌԱՋԵԼ ՊԱՏՐԻԿ

Մանօք. — Անդամագրուելու համար պայման է Ռւխալ բանաձեւը սորագրել՝ տակը աւելցնելով բանի մը կենսագրական գիծեր և հասցե:

Դիմումները կը կատարուին նետեւեալ հասցեին:

A. Badrik

Imp. «Sahag - Mesrob»

25 Rue Tewfik, Le Caire

Երբ անգամներու թիւր 50ի հասնի՝ տեղի պիտի ունենայ Ա. կազմակերպական ժողովը:

Քննադատութիւն կամ թելադրանք սիրով նկատի կ'առնուին:

Տարբեր բաղաբներու եւ արտասահմանի մէջ անոնք որ կը յարին այս ուխտին եւ կը փափաքին իրենց ժշգանքի մէջ կազմակերպիչի դեր ստանձնել՝ յիշելու են զայն իրենց դիմումին մէջ:

Որևէ չարասահութեան առաջքն առնելու համար կը յայտարարենք որ անդամակնար կամ մուտքի դրամ չկայ:

Ներկայ հրատարակութիւնը մեր Կուսակցութիւններու բարեացակում նկատումանը կը յանձնենք, եւ կ'սպասենք իրենց հայտենասիրութենէն որ յարին Սոյն Ուխտին:

## ՈՒԽՏ

«Ապրիլ 24ի խորհուրդին ծառայելու համար կ'ուխտեմ»

Իրակակացնել համազաղութային միութեան կազմութիւնը եւ զօրավիգ ըլլալ միւս անոր:

Կ'ուխտեմ՝ ջնջուած նկատել մեր հին ու նոր բոլոր ներքին պայքարները, այլեւս չի վիճաբանիլ ոչ խօսեու, ոչ գրչով անցեալի մեր աղեսներու ներքին պատասխանատուութեանց մասին, զայն նկատելով պատմաբանին վերաբերեալ մասնագիտական հարց մը:

Կ'ուխտեմ՝ վնասակես հակառակիլ բոլոր անոնց որ ազգին մէջ որեւէ ձեւով ատելութիւն պառակտում կը սերմանեն, կամ իննազդուիս գործելու կը ձգտին՝ ինչ որ ալ ըլլայ իրենց շարժառիքը:

Կ'ուխտեմ հնազանդիլ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՄՔԻՆ ու ծառայել անոր իմ բոլոր կարելիութիւններովս, ուր որ ալ գտնուիմ կամ ո՛ր պետութեան ալ հպատակ արձանագրուած ըլլամ:

Կ'ուխտեմ՝ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՄՔԸ զերադասել կուսակցութենէս» (Երէ անհատը կուսակցական է):

Ստորագրութիւն

Անուն, մականուն	.....
Տարիք	.....
Ծննդավայր	.....
Զբաղում	.....
Զեղո՞ր, կամ ի՞նչ կուսակցական	.....
Հասցե	.....



## «Ազգային գրադարան»



NL0397883

5693

Գ Ի Ն Ե Ր

Եգիպտոս	1 Ե. Գ.
Ամերիկա	5 Ալ. Բ.
Ռուբե Երկիրներ	1 Ֆրանֆ